

փարետներու պէս աչէն դէպ ի ձախ կը գրուէին. իսկ յունական ազդեցութեամբ հայերէնը եղած է ձախէն աշ: Յունական աղդեցութիւնը հայերէնի վրայ եղած է ըստ այսմ լոկ ձեւական, եւ այն՝ նկատմամբ 1. ուղղութեան, 2. ձայնաւորներու համար յառուկ գրերու, որ օտար է արամէականին, 3. նշանագրերու յաջորդութեան եւ 4. հայերէն գրերու ընթացքին, ոնին, կանգնումին եւն: Այս յօդուածին կցած է հեղինակը (Caucasica Բ. հա.) 9 յատուկ տախտակ, որոց մէջ ալեստայի, վրացերէնի եւ հայերէնի գրերը դիմացէ դիմաց դրուած են վերջիններուս առաջինէն յառաջազարյութեան պատկերը ներկայացներով:

Caucasica իր երրորդ հատորին մէջ եւս կու տայ բաց ի Եունկերի վերոյիշեալ յօդուածի վերջին մասին շարունակութենէն «Հայերէն եւ հարաւային կովկասերէն» (էջ 37—38) վերտառութեամբ շահեկան յօդուած մը, որուն մէջ ծանօթ կաւկասպէտ Գերհարդ Դետերս կը ձգտի ապացուցանել թէ հնդեւրոպական Հայերու Հայաստան դաղթելու ժամանակ Հայաստանի նախարանակչութիւնը, որ հետզհետէ հայացած եւ իւր ձայնական ձգտումները հայերէնի փոխանցած է՝ կովկասեան ժողովուրդներու հարաւային կովկասեան խումբին կը վերաբերէ: Ուստի ընդհանուր ներածութեան մը մէջ հայերէնի փոխուղերէնի հետ ունեցած աղերսի մասին ցարդ արտայայտուած տեսութիւններու ամփոփոյքն ընելէ յետոյ՝ Զ դլուխներու համեմատական ուսումնասիրութիւններէւ համեմատական ուսումնասիրութիւններու համեմատական ընդուներու շիշտին (էջ 47—57), չափին (էջ 57—60), կիսաճայնաւորներուն (էջ 60—63), երկբարբառներուն (էջ 63—71), բաղաճայներուն (էջ 71—77) եւ ձայնափոխութիւններուն (էջ 77—82) միջեւ: Դետերսի շարունակելի այս յօդուածը տակաւին առաջին մասն է իր աշխատութեան:

Հայերէն գրերու ծագումի եւ զարդացումի, ինչպէս նաև հայերէնի՝ մեր դրացի ժողովուրդներու լեզուներուն հետ ունեցած աղերսի տեսակէտով մեծապէս շահեկան այս երկու յօդուածները՝ բաղձալի էր որ հայերէն թարգմանութեամբ հայ բանասիրութեամն մատչելի ըլլացին:

Հ. ԵՓՐՆՄ ՊՕՂՈՍԵԼԻՆ

## ԱՅԼԵԿԱՅԻՔ

«Կունդ:» — Թ. Աւղալբէզեան (Հանդէս Ամսօրեայ. Թ. 7—8, 391) Խորենացին կողմէն Արամազդի համար գրուած «Կունդ» բառի մասին այլեւայլ բացատրութիւնները քննելով Լանդլուայինին կը հաւանի, եւ իր կարգին, հայ բարբառներէն քանի մը բառեր ու ձեւեր յիշելով (գլուխ կը ունածի տալ, կունդ կի կամ կոնդ կի անհել, կոնդով կամ կոնդի անհել, կոնդի կոնդի) կը հաստատէ թէ կունդ = մեծ, գլուխ: Ասոր քանի մը փաստ ալ Արարկերի բարբառը կու տայ. գնատի կ-գնատի կը ընկել = պատիկներուն իբր զրոսանք գլուխ արագօրէն ձախաջ շարժելը. գունանհարթ առարկայի մը բարձր տեղերը (գունտուփոս). գնատի լ = վերքի կամ ցաւած տեղի ուռելով բարձրանալը: Գլխու ձեւին նմանութեամբ ալ գունդ՝ կլորի եւ մաստը առած է (հմմտ. գունդ, գնդակի այլն). այսպէս՝ գնատի կ = հացթուիկ կտրած կլորածեւ խմորները զոր տափակցնելով կ'եփէ. (իսկ Խարբերդ՝ կը նշանակէ կերակուր մը, մանր «քիւֆթէ». ալլուր խոշորն ալ). գունատը լի կ = կլորութեան մօնցող մարդ, անասուն. գոնանը լ = դիբութենէն կլորցած. գունատը լի ի իմաստով կրկնաւոր բառ մըն է, մեծապէտուի, ապուշ. գոնատուգուլու տածեւ (մարմին): Իսկ «կունդ Արամազդ»ին ձիշու ճիշդ նման գործածութիւն մը ունի արարկերին իր արկողերէնին մէջ. երբ խոռքիրն լսող իսլամ մը կայ՝ Մուհամմէդ լսելու տեղ «գունտը» կ'ըսեն կասկած չափելու համար. հասկնալի է որ ատով ըսել կ'ուզեն խոլամներու գլուխը, մեծը, գլխաւորը զատիկներէն մասունք գլուխը, մեծը, գլխաւորը իր բուն նշանակութենէն:

Դիտելի է նաև որ ինչպէս գունատ կը նշանակէ թէ դլուխ եւ թէ ցցուած, նոյնպէս կառկառուէն մերձահինչ ունինք՝ կարկառուէն, եւ գլուխ ալ իր բուն նշանակութենէն զատ կ'ըսուի նաև լերան կատար ին, ծառուին գագաթին եւայլն, որոնց բուրրին մէջ ալ բարձրանալով ցցուած եղողի իմաստը կայ: Երբ ամանին կամ չափին մէջ լի ցուած արմտիքը չուրթէն ալ վեր ըմալով կոր դէզի մը երեւոյթը առած է՝ կ'ըսելով գլիցուած:

Պեյոռաթ:

Խ. Պ. ՔԱՐՑԱՇԵՍՄԱՆ

